

ջապահական կամ մարդասիրական անասկէտով չէ, որ միայն պարտադրուելու է, այլ զեղեցկագիտական կողմն ալ նկատի առնել պէտք է. որքա՛ն տգեղ բան է մէկու մը դետին թքնելը, ոչ ոք հակառակը պիտի ըսէր: Յետոյ հիւանդ թէ առողջ՝ ամէնքս ալ պէտք է գիտնանք որ լաւ բան չէ մեր խօսակցին երեսը օծել հազով կամ փրորնդախով, ամէն ոք կրնայ իր թաշկիւնակը բերնին բռնելով՝ յարգել խօսակցին առողջական վիճակը:

Այս պարզ զգուշութիւններով, ոչ միայն քաղաքակրթուած անձեր ըլլալինս պիտի հաստատենք, այլ գլխաւորաբար մենք մեր բաժինը պիտի բերենք այն պայքարին, որ ամէն անհատ պարտաւոր է մղել այս տեսակ ցաւալի եւ աւերիչ հիւանդութեան մը դէմ:

ԲԺ. Գ. Օ. ԳԱՂՈՒՍՏԵԱՆ

ՀԻՒԱՆԴ ԽՆԱՄԵԼՈՒ ԱՐՈՒԵՍԸ

ՊԱՏՐՈՅԴ ԵՒ ԳՐԵԽ (Շար.)

Պարզ կամ աղիքները պարպող եւ մաքրող գրեխէն զատ, կարելի է ընել նաեւ հետեւեալ գրեխները:

Իւղով գրծխում, որուն մէջ 75էն մինչեւ 100 կրամ— երբեմն ալ աւելի— իւղ կը մտնէ (չափահասներուն համար): Ատիկա գիշերը պատկած ատեն տալու է, մինչեւ լոյս պահելու պայմանաւ, յետոյքը բարձի մը վրայ նստեցնելով եւ բարձր պահելով: Սովորական պընդութեան դէմ կը յանձնարարուի իբր լաւ միջոց մը:

Դեղով գրծխում, յետադիին մէջ պահելու համար կը տրուի, եւ կը պարունակէ ընդհանրապէս հանգստացուցիչ կամ քնարեք զեղեր (քլորատ կամ լուամնոմ): Այս գրեխումները կատարելէ առաջ՝ պարզ գրեխալուրով մը մաքրելու է աղիքները, որպէսզի զեղին ազդեցութիւնը գիւրանայ:

Մննդական գրծխումները կը տրուին այն պարագային՝ երբ հիւանդը կարող չէ բան մը ուտել կամ կը մերժէ որևէ սնունդ առնել:

Սովորական սննդական գրեխին բաղադրութիւնն է, 100 կրամ գաղջ արգանակ կամ կաթ, 2—3 հաւկիթի զեղնուց, պտղունց մը աղ եւ 10 կաթիլ լուամնոմ (աֆիոն ըուկոլ): Նախ հաւկիթին զեղնուցը ամանի մը մէջ կը դնեն եւ կը զարնեն. յետոյ՝ արգանակը կամ կաթը կամաց կամաց կը լեցնեն եւ կը խառնեն. սակէ ետք ալ աղը եւ լուամնոմը կը դնեն, եւ ամէնը մէկէն ձգախէժէ տանձածե գրեխի մը մէջ կ'առնեն, որուն ծայրը 30 հարիւրորդամեթր երկարութեամբ մուծաի մը կ'անցընեն եւ գործողութեան կը սկսին, հիւանդը պառկեցնելով աջ կողմին վրայ, եւ ապապրելով որ երկար ժամանակ պահէ ներսիդին:

Յաջորդ առաուն բաւական է 500 կրամ հասարակ ջուրով գրեխում մը ընել, նախապէս արուած անդական գրեխումին մնացորդները հանելու համար:

Մննդական գրեխումներու մէջ գործածուած հեղուկին քանակը ո՛րքան չի՛շ ըլլայ՝ ա՛յնքան գիւրին է առնելն ու ազիքին մէջ պահելը: Լայնալիին լուացումը կը կատարուի հասարակ գրեխումջուրի գործածութեան նման, միայն թէ հոս 37 աստիճան տաք ջրով կուտանք: Եւստի կը գործածուի. իսկ գործիքը կը գրուի 80 հարիւրորդամեկը բարձրութեան վրայ: Պարզ մուծակին տեղ կ'անցընեն քսուչուէ երկայն խողովակ մը (sonde) եւ ծորակը կը բանան այն առնէ միայն երբ 10 հարիւրորդամեկը ներս մտած է. որքան որ ջուրը ներս կրթայ՝ ա՛յնքան ներս մղելու է խողովակը: Այս լուացումը ընելու է բժիշկին յանձնարարութեամբ միայն:

Այս գործողութիւնը խիստ զանգաղ կատարելու է, ծորակը կէս մը բանալով, եւ ներսը պահելով 20 վայրկեան:

Հաւաքեց՝ Կ. Յ. ԲԱՍՄԱՋԵԱՆ

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

ՔՈՒԹԷՏ (Սկարլատին), Գրեց՝ ԲԺ. Ա. ՄԵԼԻՔԵԱՆ, (Պետական Հրատարակութիւն, Երեւան 1929)

Փոքրիկ 21 երեսնոց գրքոյկի մը մէջ հիդինակը յայտնուի է պարզ, դիւրըմբռնելի եւ ժողովրդական լեզուով մը ոչ միայն տալ քուէշ-շին բոլոր յատկանիշերը, ընթացքը եւ բարդութիւններուն նկարագրութիւնը, այլեւ անոր դեռ չգտնուած բայց ենթադրական մասնքիւն, անոր տարածման, ինչպէս նաեւ պաշտպանուելու միջոցներուն մասին ամփոփ տեղեկութիւններ: Քուէշը ըլլալով դպրոցական տարիքներու հիւանդութիւն մը, հիդինակը մասնաւորապէս շեշտած է նոյնպէս ոչ թէ միայն անհատական այլեւ հաւաքական եւ մասնաւորապէս դպրոցական առողջապահութեան վերաբերեալ անհրաժեշտ տուեալները:

Իր գրքոյկին նպատակը հիդինակը այսպէս կը ընորոշէ. «Սկարլատինի դէպքում պէտք է անպատճառ դիմել բժիշկին, նա կը պատուիրի ինչպէս պէտք է խնամել հիւանդին, հիւանդատէրերը պէտք է կատարեն բժիշկի բոլոր պատուէրները: Բայց տարաբախտաբար ամէն տեղ էլ բժիշկ չկայ, բժիշկին հրաւիրելը շատ դժուար է: Հէնց այդ տեսակ տեղերում ապրողների համար էլ գրուած է այս գրքոյկը. որ ամէնքը կարդան, իմանան. ինչպէս է լինում սկարլատինան եւ ինչպէս պէտք է խնամել հիւանդին»:

Ուրախութեամբ կ'արձանագրենք որ հիդինակը յաջողած է լուրի իր նպատակին իրագործման մէջ, մանաւանդ եթէ նկատի առնենք որ գիրը միայն 8 կոպէկ է: Տպուած է 4000 օրինակ: Ցանկալի է որ այսպիսի առողջապահական հրատարակութիւնները տարածուէին մեր գաղութներուն մէջ:

ԲԺ. Ե. Մ.